

# Ս Ո Ւ Ա Կ

## ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԵԿԵՂԵՑԻՈՅ

ՀԱՆԴԻՍ ՇԱԲԱԹԱԿԱՆ

ԱԶԳԱՅԻՆ, ԲԱՐՈՅՑԱԿԱՆ ԵՒ ԳՐԱԿԱՆ

---

Թիւ 42

մայ 1888 մայ

Հոկտեմբեր 15

---

Ա.Զ Գ.Ա.Յ Ի Ն

ՃՇՄԱՐԻՏ ԲԱՐԵՐԱՐՔ

Արեւուն տակ չկայ ճշմարտութիւն մը , որ այնքան բացայաց լինի , որքան սա ճշմարտութիւն թէ «Գիտութիւնն է մայր բարեաց» : Ազգեր եւ ժողովուրդներ որք հետզհետէ այս անցաւոր եւ ազցաւոր աշխարհիս մէջ երեւեցան , ընդգրկելով միայն գիտութիւնը՝ ասլեցան եւ տակաւին կապրին եւ կը յառաջադիմեն ի բարին , յօգտակարն , յուզիզն եւ ի ճշմարիտն այսինքն ի կենցաղ սուրբ բարոյականի , որ կատարելութիւնն է մարդոյ : Խոկ այն ազգեր եւ ժողովուրդներ , որք արհամարհեցին եւ մարեցին գիտութեան բարերար լոյսը , հետզհետէ կործանեցան եւ աշխարհէս ջնջուեցան , զի չին արժանի կենաց : Տգիտութեան զոհուող ազգերու , որք երբեմն ի հնումն այնքան մեծահամբաւ էին , եւ կը գոռային բարձրէն յանուն բիրտ ուժոյ , անուններն այսօր կան պատմութեան մէջ , վասնզի այդ ազգեր զինուորական ուժին հետ չմիաւորեցին եւ չխառնեցին հոգեկան , այն է գիտութեան ոյժը : Ո՞վ կը տիրէ աշխարհիս . — գիտութիւնը թէ բիրտ ոյժը , զայս ըմբռնել եւ ճշգրտել՝ ով որ յա-

ջողեցաւ, նա տիրեց աշխարհի, այսինքն նա որ յաջողեցաւ իւր բնատուր ուժին հետ միաւորել գիտութեան ոյժը, այսօր յաղթող է եւ տիրող ամենայնի:

Մարդկութեան ճշմարիտ բարերարներ նոքա հանդիսացան, որք այս ճշմարտութիւնը քարոզեցին, տարածեցին եւ ծաւալեցին, ոգւով չափ անդուլ տքնեցան աղաղակելով թէ դժբախտ մարդկութեան երջանկութիւնն ի գիտութենէ մանաւանդ կախեալ է: Է՞րուրեմն այսօր պաշտելի են ոյն իմաստամէրք, որք թէ ի հնումն եւ արդի ժամանակաց մէջ մարդկութեան ծառայեցին գիտութեան ջահն ի ձեռին: Օր մը Աստուծոյ օրհնեալ Զաւակին չուրջն առին Հրեայք, եւ զայն որ կակնկալէին Մեսիայէն այն է երջանկութիւն, եւ ի մէջ կը բերէին, կստանային պատասխան Քրիստոսէն. « Քննեցէք զգիրս»: Քննել գրքերը, հասու լինել ճշմարտութեան, ահա այս իսկ էր բարին ու օգտակարն, իմա մարդկային կատարելութիւնն, որ իսկապէս կը չնորհէ մարդոյ երջանկութիւն: Եթէ դժբախտութեան մատնուած Հրեայք Մեսիայէն կակնկալէին փրկութիւն, այս դժբախտութիւն ուրիշ բանչ չէր, եթէ ոչ զի « Ծառայ էին մեղաց», ուստի Քրիստոս կը յարէր. « Ծաներուք զջշմարտութիւն, եւ նա աղատեսցէ զձեզ»: Ահա այսքան մեծ էր եւ բարերար ճշմարտութիւնն, որոյ գիտութեան չնորհիւ կազմատուին մարդիկ դժբախտութենէ եւ կը տիրանան երջանկութեան, զոր թէ աստ եւ թէ ի հանդերձելումն, ի որտէ եւ կաթոգին կը փախաքին վայելել:

Մեր նախնիք եւս անգիտակ չէին այս ճշմարտութեան, Սահակ եւ Մեսրովակ հայրապետներ ոչ թէ միայն գիտութեան լցուը տարածեցին ի Հայս, այլև ամէն կերպով գուն գործեցին որ գիտութեան լցոսն ի վառ մնայ միշտ Հայոց աշխարհին մէջ: Երբ 60,000 Հայ քաջեր ճակատած էին մոգութեան ստուարաթիւ բանակի մը դէմ, երբ տգիտութիւնն ու գիտութիւնն, լցոն ու խաւար, ստութիւնն ու ճշմարտութիւն իրարու դէմ վառ ի զին մարտ կը մէջին, մեղրածորանն եղիչէ կը գրէր. « Բոլոր մարմնոյս հոգին է կենդանութիւն, իսկ մարմնոյ եւ հոգւոյ միտք են կառավար»: Ար-

դարեւ մարդոյ միակ առաջնորդն է միտք, այլ սակայն այս միտք ի՞նչպէս պիտի կրնայ կառավարել զմարդն որ ի խաւարի է: Տէրունեան խօսքն այս նկատմամբ բացարձակ է, «Որ գնայ ի խաւարի, գայթակղի, զի լոյս աշխարհիս այսորիկ ոչ գոյ ընդ նմա»: Դարձեալ. «Հաւատացէք ի լոյս, զի որդիք լուսոյ լինիցիք»:

Ի յաւիտենից անտի յայտնուած եւ հաստատուած ճշմարտութիւն է թէ գիտութիւնն է մարդկութեան բարերար, նա է որ կը չնորհէ մարդոյ երջանկութիւն: Ի զուր չէր գրեր եղիշէ. «Կոյր զրկի ի ճառագայթից արեգական եւ տգիտութիւն զրկի ի կատարեալ կենաց, կաւ է կոյր աչօք քան կոյր մոռք»: Մտօք կուրութիւնն է որ մարդուն կառաջնորդէ ի վիհ կորստեան, յանդունդ թշուառութեան: Եթէ այսօր կը տեսնենք այնպիսի ազգեր եւ ժողովուրդներ, որք երբեմն յոյժ աննշան էին, այլ այժմ՝ յառաջացած եւ զարգացած են ի բարեյաջողութիւնս, սոքա իրենց փառքն ու փայլուն յառաջադիմութիւնն ու այնքան մեծ ամեն յաջողութիւնք ոչ այնքան իրենց ազգային բարեմասնութեանց պարտական են եւ դէպքերու բարեպատեհ առիթներու, այլ առաւել իրենց մոքին լուսաւորութեան:

Հայոց ազգին մեծ ագոյն բարերարներն եւս նոքա են, որք ազգային մանկաւոյ ի լուսաւորութիւնն մտաց կը տքնին: Վասն զի այդ մանկաին օր մը տէր լինելու սահմանուած է ազգային ճակատագրին: Եթէ Հայ մանկաւին կանուխին չդաստիարակուի եւ ի լոյս չզարգանայ ի փառս եւ ի կենցաղ ընտրելագոյն բարոյականի, յայնժամ ազէտն է հանրական, եւ կործանումն ազգովին: Ուրեմն յաւէտ օրհնեալ են եւ արժանի գերագոյն գրուատանաց, որք Հայոց օրհնեալ ազգին լողոր զաւակաց, մանաւանդ աղքատիկ զաւակաց, լուսաւորութեան հոգը կստանձնեն:

Միթէ չէ<sup>շ</sup> աստին արժանի յիշատակութեան պատուարժան եւ յաւէտ օրհնեալ Հոգաբարձութիւնն Ազգ. Հիւանդանոցի, որ տարիներէ ի վեր երկու հարիւր յիսունէ աւելի լքուն մանուկներու կը ջամրէ կենսատու կաթն գիտութեան: Սյն բերանք որք այսօր լուսոյ աղքիւրէն կը զովանան, կը

զուարթանան եւ կը նային լի յուսով դէպ ի լոյսն անմահական, ոչ յետ սակաւ ժամանակաց օրհներգու պիտի լինին նոցա, որք իբրեւ ծնող գգուեցին զիրենք եւ իրենց արբուցին իմաստութեան բաժակէն։ Ա. յլ իմ սիրտ ցնծայ եւ խայտայ, ցնծայ անձն իմ, անդ է իմ հոգիս, սաւառնաթեւ կը սուրայ, անդ յԵէտիգուլէ եւ անտի ի Ղալաթիա, իմ մանկութեանս օրերն յորս քամեցի դժիսմ բախտին դառնութեան բաժակին մինչեւ մրուրը, զի որբուկ էի եւ չունէի տիրուկ, կը յիշեցնեն ինձ այո, թէ կան տակաւին ինձ պէս թշուառներ անդ յԵէտիգուլէ եւ գուցէ ի Ղալաթիա. այլ անձն իմ ի վերայ պատուականացն իսրայելի, Հայկազուն բարերարաց։ «Ո՞վ են սոքա որ երամնվին գան առ իս.» ով Հայոց մանչեր, ծափ զարկէք, իսկ դուք Հայկազն աղջիկներ պսակ հիւսեցէք, զի բարերարութիւնն փոխարինելի է միայն եւ միայն ԵՐՍ.ԽԾՍ.ԳԻՏՈՒԹԵԱՄԲ։ Երախտագիտութիւնն է ստեղծող բարերարաց։ Եթէ երախտագիտութեան սուրբ զգացումն չլինի, ոչ, կարելի չէ բարերարներ գանել եւ վայելել բարիգը մեծ մարդերու։

Ա.զգ. Հիւանդանոցի Հոգաբարձութեան առաքինազարդ անդամը ճշմարիտ բարերարներ են ազգիս, այլ սակայն սիրտ իմ կը փղձկի եւ աչկունքս կը թորեն զարտոսր ցնծութեան, տեսնելով Ղալաթիա վերակենդանացած նոր իմ, փառօք։ Ա.ստուած ափառ տաճարն որ գարերէ ի վեր Հայոց ազգին սրտին տիրած է, զի կը կրէ անուն որոյ ի լուր ամենայն սիրտք հայկական կը բարախեն, մեր չնորհազարդ հայրապետին, Գրիգոր Լուսաւորչի անուն, այդ տաճարն հոյակերտ է այսօր չնորհիւ այն ողորմած ազգայնոց, որք անձանձրոյթ տքնեցան եւ կը տքնին տակաւին ի պայծառութիւն Ա.ստուծոյ փառաւորեալ տան։ Ա.յլ միթէ կարելի՞ է անտեսել գիտութեան տաճարն, որ հսկայաբար անդ կանգուն կայ։ Անդ Հայ մանկտին կուսանի ազգայինը եւ բարոյականը, վասնզի այդ կեդր։ Վարժարանի նշանաբանն է տալ ազգին Հայ Քրիստոնեայներ։ Կարգալահութեան, եւ դասատուական կանոնաւոր ուղղութեան ականատես լինելով կը հպարտանամ արդարեւ յայտարելով թէ ազգն ուր ուրեմն ունե-

ցաւ վառարան մը գիտութեան, գէթ ցերեկեայ:

«Ել ի քրովքս եւ թռեաւ, ոլացաւ նա ի թեւս հողմոց»:  
Ո՞վ, կը վերածեմէ հոգիս, ի վեր անդր ի բարձունս կը սլա-  
նայ, եւ ահա անդ ի կատարս իւսկիւտարի դադար կառ-  
նու, անդ ուր երկոքին տաճարք իմաստութեան մերձ առ  
մերձ կան: Ոննկուն երկու հոգիներ, հայկազուն փառաց  
նախանձախնդիր վեհապուններ, մին նահապետն ինիւթանիոյ  
Մէզպուրեան, իսկ միւսն կորիւնն առիւծու Պէրպէրեան տա-  
րիներէ ի վեր կոպասաւորեն, որպէս զի Հայոց աղջիկներն ու  
մանչերն ազգային բուն իսկ դաստիարակութիւն եւ կրթու-  
թիւն առնուն: Եւ որքան աւելի մեծ բարերարութիւն, ազ-  
գին զաւակաց շնորհելով կեանք լուսոյ, կեանք հաւատոյ եւ  
յուսոյ առ Ս.ստուած եւ սիրոյ առ ամենեսին:

Այլ ինձ քաւ լիցի անյուշ թողուլ անվշատն Գուրգէն,  
Օրթաքէօյի այս դիւցազն որ յաջողեցաւ տասնեակ տարինե-  
րէ ի վեր Հայկական կրթարանի դրօշակն անյողդողդ եւ ա-  
րիարար ծածանել միայնակ: Նա եւս ազգին շնորհեց այնպիսի  
զաւակներ, որոց վրայ չզմայլիլ եւ չընկրիլ անհնար է: Այս  
հաստատութիւնք բարեպաշտական դաւանելով, Սովորակ սե-  
պուհ պարտականութեամբ սաւառնելով սոցա իւրաքանչիւ-  
րին վրայ, իւր քաղցր դայլայիկներով ամբողջ ազգին քա-  
ջալերութիւնը կը հրաւիրէ, եւ ի որտէ կը մաղթէ որ ազ-  
գային ՃՇՄՈ.ՐԻՏ ԲԱՐԵՐԱՐՆեր անպակաս լինին, վայելելով  
միանգամայն բարերաստիկ կեանք աշխարհիս մէջ եւ ի հան-  
դերձելումն Աստուծոյ սուրբ արքայութիւնը.

Ամեն. Տ. Խորէն Սրբազնի պատրիարքութիւնը վաւե-  
րացնող կայսերական իշատէն ելած լինելով, ըստ կարգադ-  
րութեան Ազգ. Կեդր. վարչութեան խառն ժողովոյ եկեղե-  
ցական եւ աշխարհական հրաւիրակութիւն մը հինգչարթի  
աստի մեկնեցաւ յԱրմաշ, եւ պիտի վերադառնայ աստ յա-  
ռաջիկայ երկուշաբթի նորին Բարձր սրբազնութեան հետ:

## ԲԱՐՈՅՑԱԿԱՆ

Երկու բան կայ, որ կը լցուցանեն հոգին  
միշտ նոր զարմացմամբ եւ յարգանօք, այն  
է՝ աստեղազարդ երկինքը մեզմէ բարձր եւ<sup>1</sup>  
խղճմանի ձայնը մեր սրտերու մէջ :

ԼՄԹԱՆՈՒԵԼ, ԿԱՆՏ

Պողոս առաքեալը մարդոյ զանազան պարտաւորութեանց  
վրայ խօսելով՝ գլխաւորապէս երեք կը բաժնէ — Պարտաւո-  
րութիւնն բարեպաշտութեան, որոյ առարկայն է Աստուած,  
պարտաւորութիւնն արդարութեան, որ կը վերաբերի առ ընկե-  
րըն եւ պարտաւորութիւնն զգաստութեան, որ կը վերաբերի մեր  
անձին :

Մեր պարտաւորութիւնը, իրենց սկզբունքին նայելով, բո-  
լոր կը պարունակէին մէկ պարտաւորութեան մէջ, որ է հլ-  
նազանդիլ Աստուծոյ : Վասնզի, Աստուած է ինքն ըստ ին-  
քեան ծայրագոյն բարութիւն : Նա է օրէնսդիր բարոյական  
եւ միանգամայն նիւթական աշխարհի : Նա է սկիզբն, յոր-  
մէ ծագումն ունին բարոյական եւ նիւթական աշխարհի օ-  
րէնքները : Մեր խիզնը, որ ծնուած է մեր հոգւոյ հետ եւ  
աղբիւր է մեր ամեն պարտաւորութեանց, կ'իմացնէ մեզ որ  
կայ բարոյական աշխարհ . իսկ նիւթական ափեզերքը իր դաշ-  
նակաւոր կարգով կը յայտնէ մեզ, որ համայն բնութիւն կը  
կառավարի Աստուծոյ իմաստութեամբ, որոյ կամքը կատա-  
րելն է կոչումն բոլոր արարածոց, վասնզի Աստուած է ըս-  
կիզբն եւ վախճան բոլորեցունց :

Աշխարհիս մէջ մարդոյ բուն եւ ճշմարիտ կոչումն է կա-  
տարել բարոյական օրէնքը, որպէսզի կարենայ բարոյական  
կատարելագործութեամբ եւ առաքինութեան ճանապարհաւ  
հասնիլ երջանկութեան, լինիլ այնպէս, ինչպէս ստեղծուած  
է Սրարչէն, այսինքն լինիլ ըստ պատկերի եւ ըստ նմանու-  
թեան Աստուծոյ : Վասնզի մարդոյ վսեմ պարտաւորութիւնն  
ու ճշմարիտ երջանկութիւնն է Աստուծոյ նմանիլ եւ ոչ ու-  
րիշ բանի, լինել բարի, մարդասէր, խաղաղասէր, հեզ, խո-

նարհ եւ համբերող . որովհետեւ Աստուած ամենաբարի է եւ Սէր գլխովին , որ եւ կը հրաւիրէ զմեզ յառաջել այս առաքինութեանց մէջ , որպէսզի կարենանք լինիլ կատարեալ , որպէս եւ նա ինքն՝ երկնաւոր Հայրն մեր կատարեալ է :

Մարդոյ երջանկութիւնը Աստուծոյ մէջ է : Մարդը կարող չէ հասնիլ երջանկութեան այս կենաց փորձանաց աշխարհին մէջ : Մարդոյ կեանքը պատերազմ է եւ աշխարհու դաշտ պատերազմի եւ միայն բռունք կարող են յափշտակել Աստուծոյ արքայութիւնը , ինչպէս ասաց մեր Փրկիչը : Այս փորձանքով աէլկոծուած կենաց մէջ գիտէ ճշմարիտ մարդն , որ ինքն կոչուած է արիութեամբ եւ առաքինութեամբ պատերազմիլ ամենակերպ ձախորդութեանց եւ դժբաղդութեանց դէմ : Այս պատերազմին մէջ է , որ կը բացուի եւ կը կրթուի մարդոյ բարոյական բնութիւնը եւ ազատութիւնը : Այս պատերազմով է որ մարդ կը գործակցի իւր Արարշին իւր հոգւոյ նորոգութեամբ : Թէեւ ծանր եւ զոհողութեամբ կը գտնէ եւ ձեռք կը բերէ մարդ իւր առաքինութեան յաղթանակը այս աշխարհին մէջ , սակայն գիտէ նա որ յաղթանակի թանկագին գնով միայն կը հասնի երջանկութեան , որովհետեւ որչափ որ անհնարին է կատարեալ երջանկութիւն դըտնել այս փորձանաց աշխարհին մէջ , սակայն առաքինութեամբ , յուսով եւ հաւատով իրաւունք կը ստանայ մարդ երջանիկ լինելու հանդերձելոյն մէջ : Եւ այսպէս ճշմարիտ մարդը յաւիտենական արդարութեան վրայ հիմնուելով՝ կը բարձրացնէ իւր հոգւոյ աշքը այս կեանքէն դէպի հանդերձեալ կեանքն և կ'ակնկալէ ուրիշ աշխարհի , որոյ լցուը խաղաղ է եւ անանց , ուր փորձանքները վերջացած են եւ միայն երանութիւնը կը թագաւորէ : Այս յուսով է որ մարդ չ'արհամարէր այս աշխարհը եւ այն բարութիւնը , զոր կարող է գործել ինչպէս իւր համար , նոյնպէս եւ իւր ընկերին համար : Նա չը պահանջէր այս կեանքէն այն , ինչ որ կարող չ'է նա տալ : Նա առաջին եւ գլխաւոր պարտաւորութիւն կը համարի գործ գնել իւր ներկայ կենաց նպատակը , որ է առաքինութիւն գործել : Նա երջանկութիւն կ'որոնէ ներկայ կենաց այն հոգեւոր բարութեանց մէջ , զորս պատահարք եւ դժբաղդու-

տիւնք կարող չ'են նորա ձեռքէն լսել եւ յափշտակել, կամիմք ասել, նա երջանկութիւն կ'որոնէ իւր բարի խզմի եւ հոգւոյ անդորրութեան եւ ուրախութեան մէջ: ծշմարիտ մարդը, երբ բախտաւոր չ'է աշխարհիս մէջ, ամենեւին չը գանգատիր իւր վիճակէն, իւր ընկերէն եւ հասարակութեան կարգադրութենէն. վասնդի չ'է վառուած աշխարհային վայելչութեան տենչանքով: Նա չը յուսահատիր երբէք պատահած ձախորդութենէն, զորս յօժարութեամբ կը կրէ: Նա կեանքն չ'արհամարհէր, թէ եւ կեանքը անբաւական է նորա եռանդուն սրաի զգացմունքը գոհացնելու եւ համապատասխան չ'է մարդոյ հոգեկան եռանդին: Նա կարող է թողու կեանքը առանց ափսոսալու եւ դիմել ՚ի մահ առանց թուլութեան, դիմել ՚ի մահ յուսով եւ խաղաղ սրաով, երբ իւր պարտաւորութիւնը կը պահանջէ, որ նա չը խնայէ իւր կեանքը: Նա կը կատարէ իւր պարտքը այնքան մեծ ջերմեռանդութեամբ, որչափ որ մեծ եւ ծանր են կատարելու հանգամանքները: Այս հանգամանքներն են, որ աւելի միջոց կը տան որ առաւել բացուի մարդոյ ազատութիւնը եւ բարոյական առաքինութիւնը: Մարդ երբ այս բարոյական կատարելութեանը կը դիմէ, ինչ վիճակի մէջ որ լինի, երբէք չը նախանձիր այլոց բազտաւորութեան, ճոխութեան եւ արտօնաւորութեան կամ մեծութեան վրայ, որոցմէ ինքը զըրկուած է: Նա երբէք չը մտածեր այլոց ամբարտաւան հոգւոյն հաւասարելու եւ կամ միջոցներ որոնելու, որով կարենայ գերազանցիլ ուրիշներէն, նաճշմարիտ հաւասարութիւնը միայն առաքինութեան մէջ կը տեսնէ եւ Աստուծոյ առջեւ հաւասար լինելուն մէջ: Նա փառաց կը փափաքի, բայցիւր որոնած իշխանութիւնն է իշխանութիւն բարոյական օրինաց, իշխանութիւն իւր անձին եւ իւր կրից վրայ: Այս բարոյական իշխանութիւնն է, զոր չփոխեր նա երբէք աշխարհիս բոլոր իշխանութեանց հետ: Բայց պէտք է ասել, որ նա իւր բաղձանքը եւ աշխատանքը չը սահմանափակէր միայն այս վսեմ անձնասիրութեան մէջ, այլ աւելի զօրաւոր կերպով կաշխատի իւր ընկերի, իւր ազգացի եւ բոլոր հասարակութեան յառաջադիմութեան համար: Եւ իւր աշխատանացը բուն նը-

պատակ կը բռնէ աւելի հասարակաց հոգեւոր եւ բարոյական շահը քան թէ նիւթականը : Նա ուրախութեամբ կը նուիրէ իւր անձը հասարակաց լուսաւորութեան համար, որպէսզի տարածէ նոցա մէջ լուսաւորութիւն, հաստատէ նոցա սրտերու մէջ առաքինութեան կանոններ եւ բարոյական օրէնքներ : Նա պատրաստ է մինչեւ անդամ իւր կեանքը զոհել այս գլխաւոր եւ մեծամեծ օրէնքը թագաւորելու համար, որ է Սկր առ Աստուած եւ առ մարդ, եւ արդէն վարձատրուած կը համարի իւր անձը, եթէ կարենայ բարոյագէս ազնուացնել իւր շրջակայ մարդիկը, եթէ կարենայ փոխանակ ագահ, նախանձու եւ թշնամանող մարդկանց՝ տեսնել խոհեմ, զգաստ, արդար, մարդասէր եւ աստուածասէր մարդիկ : Սակայն գիտէ նա որ աշխարհս որչափ որ կատարելագործուի, գարձեալ կարող չ'է կատարեալբարեկարգութեան աշխարհ լինիլ եւ կամ արդարութեան անպայման թագաւորութիւն, վասնզի մեր Փրկչի թագաւորութիւնը այս աշխարհ չէն չ'է : Ուստի եւ մարդոյ միակ կոչումն է կատարելաշխարհիս մէջ բարոյական օրէնքը, կատարել ինչ որ կը պահանջէ մեզմէն մեր երջանկութիւնը ինչ որ համաձայն է Աստուծոյ նախախնամութեան : Ծշմարիտ մարդոյ կեանքը մի պատերազմ է : Նա կը պատերազմի արդարութեան համար՝ անարդարութեան դէմ, սիրոյ համար՝ ասելութեան դէմ, ճշմարառութեան համար՝ մոլորութեան եւ ստութեան դէմ : Նա կը պատերազմի այսօր, վաղը եւ յաւիտեան : Մարդոյ սիրաը ստեղծուած է Աստուծոյ համար, կ'ասէ Օգոստինոս, եւ այս է պատճառն, որ նա անհանգիստ է միշտ, եւ չը հանդարտիր երբէք, մինչեւ որ չը հանդստանայ Աստուծոյ մէջ :

Պ. ՇԱՆՆ.

(Ուսումն պարտուց)

### Ա Ր Ա Ծ

« Թէ ուրիշին փոս կը փորես,  
Նայէ որ շատ չը խորես,  
Որ երբ գուն մէջը գլորուիս,  
Ողջ մընաս, ողջ դուրս ելնես » .

## ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ՍՈՒՐԲ ԳՐՈՑ

«Եւ ասէ օձն ցկինն. ոչ երէ մահու մեռանիցիք, զի պիտի Աստուած թէ յորում աւուր ուտիցէք ի նմանէ, բանացեն աշք ձեր, եւ լինիցիք իրեւ աստուածս, ճանաչէի զբարի եւ զջար»:

Օձին խորամանկութիւնն ու հրապոյրն առ գիւրահաւան կինն արգարեւ կարի իմն նրբին էր, նոր ու գերագոյն վիճակ մը խոստանալ կնոջ, որ դիւրաբեկն է ի սին փառս, սաղրել եւ պատրել, որքան հեշտին: Սադայելին նպատակն էր խզել Աստուծոյ եւ նորաստեղծ մարդուն մէջ եղած նորահաստատ կապը: Այլ այս սադայելական ձեռնարի պիտի խայտառակուէր, զի ովկ խորհուրդ անհասանելի, կինն որուն հետ եւ մարդն որք ի թակարդ Զարին պիտի գլորէին, ընդհակառակն այն վիճակ պիտի ստանային, որով կը փորձուէին ի պատրանս: աստուածանալ այն է ի ծայրագոյն փառս վերաթեւել, զայս պիտի ստանային Նախածնողք, զի Զարին այս թակարդն Աստուածային գթութիւնն ու ողորմութիւն՝ գուռն երկնից եւ անմահութեան պիտի շինէր այն սիրատարի ամոլներուն համար, որք ի պատկերի Աստուծոյ ստեղծուած էին, զի կնիքն Աստուծոյ որ ի մարդն, անեղծանելի պիտի մնայր ի յաւիտեան: ահա այս իսկ էր կամքն անեղջլի վերին Տեսչութեան, որում գիտակից լինել Նախաչարին անմարթ էր: Բաստ այսամաւանիկ կը վարդապետէ Սարգիս Շնորհալի: «Բանսարկուն Սատանայ չգիտելով թէ մարդն աստուածանալոց էր ի ձեռն Որդւոյն Աստուծոյ թէպէտ ի պատրել զնոսա տածաց զայդ բան, բայց իրօք կատարեցաւ այնու՝ զի Որդին Աստուծոյ մարդ եղեւ եւ զմարդն աստուածացոյց խաչին եւ արեամբն գնելով, ըստ այնու: Իսկ որք ընկալանն զնա, ետ նոցա իշխանութիւն որդիս Աստուծոյ լինել որոց հաւատասցեն յանուն նորա»: Ի Մեկն Ա. Պետր:

Օձին այս համովկեր եւ հրապուրիչ թելադրութենէն զատ ծառին գեղեցկութիւնն ու պտուղին համեղութիւնն եւս բաւական գրգիռ էին եւայի, որ վերջապէս չկրցաւ ինքզինքը զսպել, կերաւ պտուղէն, որմէ հրամյուց իւր ամուսնոյն Ադամայ, որ կերաւ:

«Եւ բացան աչք երկոցունց եւ գիտացին զի մերկ էին, եւ կարեցին տեղեւս թօնենոյ և արարին իրեանց սփածանելիս»:

Նախածնողք ի սկզբան անդ իսկ եւ իսկ զգացին թէ փոփոխութեան մը, ներքին բարոյական փոփոխութեան մը ենթարկեցան, անմեղութիւնն որ ցայնժամ ծած կոյթ էր իրենց ի բաց փարատուած եւ նմին յաջորդած էր ուրիշ բան մը խղճի խայթ։ Զի կամօք մեղանչած էին, զգացին թէ աստուածային պատուէրն արհամարհելով, սոսկալի յաւակնութիւնն մը գործեցին ընդդէմ այն Աստուծոյն, որ իրենց հայրն ու բարերարն էր, այլ եւս ինչպէս Աստուծոյ պիտի համարձակէին ընդ առաջել կամ երեւիլ զուարթերես, ամօթն ինչպէս պիտի թոյլատրէր իրենց ազատ ու համարձակ տակաւին շըրջիլ գրախտին մէջ։ Ա.Յ. որքան խորհրդաւոր նշաններ կան հին Ա.դամին ու նոր Ա.դամի (Քրիստոսի) մէջ։ Հինն Ա.դամ թզենիի տերեւի պէտք կունենայ իւր մերկութիւնը ծածկելու համար, իսկ նորն Ա.դամ թզենին կանիծէ հաստատելու համար թէ այլ եւս մարդն ազատուած ի մեղաց՝ պէտք չունի ո եւ է ծածկութիւնուածի ի ժամուն յորժամմեղաւ Ա.դամ, մերկացաւ ի փառացն զոր ունէր, եւ ի տերեւոյ թզոյ արար իւր սփածանելիս. եկն մարմնով Տէր մեր յերկիր, անէծ զթզենին յօրինակ մեղացն Ա.դամայ, եւ բեւեռմամիք ի խաչին, որպէս զի յայտ արասցէ թէ ոչ այնուհետեւ պիտոյ է տերեւ թզենոյ ի հանդերձս Ա.դամայ, քանզի զգեցաւ նա դարձեալ զիառս իւր»։ Յովի. Ծործոր. ի Մեկն. Մատթ։

«Եւ լուան զձայն զգնալոյ տեսան Աստուծոյ ի դրախտի անդ ընդ երեկոս։

Երեկոյն — մմութիւնն այլ եւս պատած էր ընդ աշխարհ, մեղաց խաւարի ծնունդն էր երեկոյն. «Զի գիշեր տրամալից էր եւ խաւար խոր եւ աղջամուղջ հոգւոց սակս մեղացն զանազանութեան, եւ կուամլութեան եւ դիւապաշտութեան, եւ ամենայն մարդիկ իրեւ ի գիշերամարտութիւնն դանդաղէին, եւ ոչ կարէին որոշել զթշնամին եւ զբարեկամն, զի չեւ եւս էր ծագեալ Արեգականն արդարութեան, եւ ոչ վէմն ի սուրբ լեռնէն հատեալ առ ի կործանումն խաւարային մեղացն»։ Սարգ. Շնորհ. ի Մեկն. Ա. Պետ։

Մթութեան ահաւորութենէն, որ սկսած էր տիրել, յանցանքէն զոր գործած էին, եւ Աստուծոյ գալուն ոտնաձայնէն մեր նախածնողք զարհուրեցան եւ շփոթեցան, ուստի

«Թաքեան Աղամ եւ կինն իւր յերեսաց տեառն Աստուծոյ ի մեջ ծառոց դրախտին»:

Գեղեցիկ կը վարդապետէ Գրիգոր Լուսաւորիչ ի մկրտութեան անդ Տրդատայ եւ նախարարացն Հայոց, բանակին եւ ժողովրդեան. «Տես որչափ մերձաւոր եւ ծանօթ էր Աստուծոյ, մինչ ոտնաձայնին անգամ չլինել անտեղեակ, քանզի Բարերարն յանդէտս պատճառեալ՝ նախ ոտնաձայնն առնէ, զի յոտան քաւութիւնաբերս հասեալ մարդոյն՝ ինքնապատում զյանցանացն փրկութիւն գտանիցէ»:

Որքան որ Աղամ եւ կինն իւր ամօթահար կը թաքչին, այլ սակայն աստուածային գթութիւնն ի խնդիր կելնէ նոցա: «Եւ կոչեաց տեր Աստուած զԱղամ եւ ասկ ցնա, ո՞ր ես»:

Ցովան Ռոկերերան այսպէս կը մեկնաբանէ. «Գալստեամբն նորա ի դրախտն, նկարագրեցաւ գալուստն Միածնի Բանին յաշխարհս, եւ ձայն ոտից նորա գրոշմեաց զՅովհաննէս Մկըրտիչն»:

Աղամ ի լուր այս աստուածային ձայնի փոխանակ ի զիղջ եւ յապաշտ գալու եւ ողբագին Աստուծոյ առջեւ ընկնելու, միամորէն իբր մի անմեղ կը պատասխանէ.

«Լուայ զձայն քո ի դրախտի աստ եւ երկեայ, քանզի մերկ եի եւ քաքեայ»:

Տէր Աստուած չուզելով ահաբեկել զնոսա, որք երես չունէին իւր առջեւ երեւելու, անդէտ ձեւանալով նոցա գործած յանցանաց. կը յաւելու.

«Ո՞ պատմեաց քեզ թէ մերկ ես, բայց երէ ի ծառոյն, յօրմէ պատուիթեցի քեզ անտի եւ եր չուտել, կերա՞ր արդեօք ի նմանէ»:

Աղամ որ առ սէր իւր կնոջ, գայթած էր, մեղանչած էր, Աղամ որ դրախտին մէջ քաջութիւն ունեցած չէր գիմադրել իւր կնոջ, մինչդեռ ուրիշ մի Աղամ (Յոր երանելին) դրախտէն դուրս իւր կնոջ յաղթած էր, իւր պատուիրանազանցութեան յանցանքին վրայ, մի ուրիշ նոր ու սոսկալի յանցանք եւս կը բարդէ. այն է իւր յանցանաց պատճառ իւր

կինը ցոյց տալով. իսկ որովհետեւ այդ կինն Աստուծմէ իրեւ չնորհուած էր, ուստի անուղղակի զԱստուած կամբաստանէ իրրեւ բուն իսկ պատճառ իւր յանցանաց :

«Կինս զոր ետուր ընդ իս, սա ետ ինձ ի ծառոյ անտի եւ կերայ»:

Սարգիս Շնորհալի գեղեցիկ կը մեկնաբանէ. «Երդ մի զրաբարտեր զԱստուածութիւնն, եւ մի Աղամայ նմանիր նախնւոյն հօր քո, որ վասն զպատուիրանաւն անցանելոյ զԱստուած պարտական առնէր, կինս, ասէ, զոր ետուր ընդ իս, սա խարեաց զիս եւ կերի» . ի Մեկն . Յակ :

«Եւ ասէ տէր Աստուած ցիխն. զինչ զործեցեր զայդ : Եւ ասէ կինն. օձն խարեաց զիս եւ կերայ»:

Ահա այսպէս Աղամ եւ եւա փոխանակ Աստուածային գթութեան դիմելու իրենց մեղքը պարտկել կը ջանան սոյն օրինակ անյարիր եւ կցկուր պատճառաբանութիւններով . Այլ սակայն ուր ուրեմն Աստուածային արդարութեան ժամը կը հասնի, մեղաց սկզբնապատճառն ու մեղանչողք պէտք է որ պատժուէին, ուստի

«Ասէ տէր Աստուած յօձն . փոխանակ զի արարեր դու զայդ, անիծեալ իջիր դու յամենայն անասնոց եւ յամենան զազանաց երկրի ի վերայ լանջաց եւ որովհայնի քո գնասցես եւ հող կերիցես զամենայն աւուրս կենաց քոց» :

Օձին պատժուիլը նշանակ էր չարին — Աստանայի պատժուելուն : Օձը պատժեցաւ զի գործիք եղաւ չարին, իսկ Զարն այս անգամ եւս կրկին պատժեցաւ, ի դժոխս սողալու դատապարտեցաւ : Օձին սողալու պատիժն այսպէս կը մեկնէ Սարգիս Շնորհալի . «Եւ ընդէ՞ր յորովզյն օձին հասուցանէ զպատիժն, քանզի նա ի պառող որովհայնին Աղամայ հասոյց զթոյնն, յորովզյնն մեղանչեաց օձն, յորովզյն իւր պատժեցաւ», ի Մեկն . Ա . Պետր : Իսկ օձին հող ուտելու պատիժն Եփրեմ Խուրի այսպէս կը յիշատակէ . «Եւ հող կերիցես զամենայն աւուրս կենաց քոց, փոխանակ զի արարեր դու զնոսս հող» . ի Մեկն . Արարածոց . այսինքն որովհետեւ Նախածնողք մեղանչեցին եւ մեռնելու եւ հող գառնալու դատապարտեցան, ուստի օձն իրը սկզբնապատճառ այս դատապարտութեան հող ուտելու դատապարտեցաւ, որպէս եւ կը մեկնէ նոյն ինքն իսկ Ներսէս Շնորհալի . «Փոխանակ Նախաստեղծին, որ հող եղեւ՝ կերակուր իւրոյ պատրողին» ի Մեկն . Մատթ . :

## Պ Օ Ղ Ո Ս Ա Ռ Ա Ք Ե Ա Լ

Քանի մը որ անցնելէ յետոյ Ագրիպաս (<sup>1</sup>) թագաւոր եւ Բերինիկէ (<sup>2</sup>) կեսարիա եկան յողջոյն Փեսառսի . եւ անցան օրեր , Փեսառս իմացուց թագաւորին թէ Փելիքսէն կապուած մէկը կայ հոս , որ թէ եւ յետ քննութեանց համոզուեցայ թէ մահու արժանի բան մը չունի , միայն թէ Հրեայք որովհետեւ կրօնական քանի մը խոդրոց համար վէճի բռնուած էին նորա հետ , մանաւանդ Յիսուս անուն մեռելի մը համար , զորմէ կը պնդէ Պօղոս թէ կենդանի է եւ թէ իւր դատին համար կայսեր կը բողոքէր , զինքն այնպէս առ այժմ պահած եւ ի դիալահւոչ : Ագրիպաս փափաք կը յայտնէ լսել զՊօղոս , եւ յաջորդ օր ի ներկայութեան պատուական բազմութեան մը Պօղոս կսկսի այսպէս ատենախօսել . «Այն ամեն ամբաստանութեանց նկատմամբ , թագաւոր Ագրիպաս , քո առաջի պատասխանել , զանձն իմ երանելի կը համարիմ , մանաւանդ որ դու գիտես ու սերտած ես Հրէից բոլոր կրօնական խընդիրներն , ուստի կազաչեմ երկայնմտութեամբ լսել ինձ , ի մանկութենէ իմմէ մինչեւ ցարդ թէ որպիսի կեանք վարած եմ ազգիս մէջ եւ յերուսաղէմ , բոլոր Հրեայք տեղեալ են :

Ի վաղուց անտի գիտեն թէ ես նախանձայոյզ օրինապահ մէկն էի իրրեւ փարիսեցի , եւ այժմ այն յուսոյն համար որ Աստուծմէ աւետեցաւ առ նախնիս մեր , որուն հասնիլ կը պասեն մեր ազգային երկոտասան ցեղերն , գիշեր ու ցերեկ

(1) Սա որքան որ Նոր կտակարանի մէջ եւ ի Ցովսէպոսէ սոսկ Ագրիպաս կը կոչուի , այլ կանուանուէր նաեւ Հերովդէս կրտսեր կամ վերշին , յանուն իւր այն Հերովդէս հօր որ համոյանալու համար Հրէից սաստիկ հալածանիք հանեց քիսունէութեան դէմ եւ սպաննել տուաւ Յակուոս առաքեալը : Ագրիպաս ի տղայութեան էր Հռովմէ Կղօղեայ կայսեր քով . ուրոյ ծեռամբ նախ Քաղկիսի եւ յետոյ Հրէասանի այն գաւառներուն թագաւոր եղաւ , որք իւր հայրենի տան սիփականութիւն էին : Ագրիպաս մեռաւ ի հասակի 70 ամաց ի կայսերութեան Տրիախանու :

(2) Սա քոյր էր ի վերեւ յիշատակուած Ագրիպայ , եւ ամուսնացաւ իւր հօրեղբօր Հերովդի , Քաղկիսի թագաւորին եւ յետոյ Կիլիկիոյ Թագաւորին Պողիմոնի հետ : Սա իբր լսիրշ կին , իւր Ագրիպաս եղբօր եւ յետոյ անամօթաբար եղաւ տարիածու Վիսպասիանու եւ Տիտոսի , որք Երուսաղեմը կործանեցին եւ Հրէից ազգը ցանուցիր ըրին :

անդուլ պաշտելով զծէրս , ահա այդ յուսոյն համար , թագաւոր , այդ Հրեայներէն կամբաստանուիմ : ի՞նչ . անհաւատալլո՞ կը թուի ձեզ , թէ Աստուած մեռեալները կը յարուցանէ : Ես իսկ ինքնին նազովրեցի Յիսուսի անուան ամէն հակառակ , թշնամանական բան գործել պարտք համարած էի , զոր ըրի անդ յերուսաղէմ , հրամանաւ քահանայապետաց սուրբերէն շատերը բանտարկեցի , եւ սպանուածներուն հաշիւը կը բերէի նոցա» :

Պօղոս աստ Դամասկոսի ճանապարհին վրայ իրեն պատահած հրաշալի դէպքն այն է Քրիստոսի հետ խօսակցիւը , որոյ հրամանաւ հեթանոսաց առաքեալ կոչուելը , վերստին յիշատակելէ յետոյ կը յարէ . «Ես քարոզեցի ի Դամասկոս եւ յերուսաղէմ եւ Հրէաստանի բոլոր գուտաներուն եւ հեթանոսաց մէջ , քարոզեցի որ զղան եւ դառնան ի կենդանին Աստուած եւ ապաշխարութեան արժանի գործեր ընեն : Այս քարոզութեանն համար Հրեայք զիս բռնեցին տաճարին մէջ եւ կուզէին սպաննել , այլ Աստուածմէ օգնութիւն հասնելով մինչեւ ցայսօր կապրիմ , մեծին ու պղտիկին վկայելով ինչ որ մարգարէք եւ Մովսէս խօսեցան գհանդերձելոցն , այն է թէ Քրիստոս պիտի չարչորուի , թէ ի յարութենէ մեռելոց Առաջինն՝ լցո ու կեանք պիտի շնորհէ Հրէից ու հեթանոսաց» :

Երբ Պօղոս արտասանեց Քրիստոսի չարչարանաց եւ յարութեան խօսքերը , Փեստոս աղաղակեց . «կը զառանցե՞ս , ով Պօղէ , կերեւի թէ այդ բոլոր գիտութիւններդ զքեզ յիմարութեան կը տանին» : իսկ Պօղոս կը շարունակէ . «Զեմցնդիր , ազնիւ Փեստոս , այլ խոնարհութեան եւ ճշմարտութեան խօսք կը խօսիմ : Այս բանը գիտէ թագաւորն , որոյ առջեւ կը համարձակիմ խօսիլ , այս բաներէն բան մը քենէ ծածկել յանձն չեմ առնուր , զի անկիւն տեղ մը գործուած բաներ չեն : Թագաւոր Ագրիպպաս , կը հաւատան մարգարէներուն , գիտեմ թէ կը հաւատաս» : Ագրիպպաս Պօղոսի կը պատասխանէ . «Քիչ կը մնայ որ զիս եւս համոզես քրիստոնեաց Լինելու համար» : Պօղոս կը յարէ . «Կաղաչեմ Աստուածոյ , մեծով պղտիկով , ոչ թէ միայն զքեզ , այլ զամենեսին , որք այժմ ինձ ունկնդիր են , լինել այնպէս , ինչպէս որ ես եմ , բացի այս կապանքէս» :

(Շարումակելի)

## ԱԶԴ

Գոհութեամբ եւ օրհնութեամբ կը ծանուցանեմք թէ Խու-  
պէսէրեան Մեծ. Բարսեղ էֆ. համեցաւ մի Սոխակ նուիրել  
Կեսարիոյ Թալաս գիւղի Արշակունեան դպրոցի:

Խօսնակ կազմուած լինելով կը ծախուի բոլոր գրավաճա-  
ռաց քով ի գին 10 զրուչ:

## Աղօթագիրք Պատկերազարդ

ՓՈՔՐԱԴԻՐ

ԸՆՏԱԿԱՐԳՈՒԹԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՑՑ Ս. ԵԿԵՂԵՑԻՈՅ  
ԳԻՆ, ԱԶՆԻԻ ԼԱԹԱԿՈՋՄ Յ ԴԱՀ.

175 Երեսներէ բաղկացեալ այս Աղօթագիրքը կը  
պարունակէ առաւօտու. ի ժամու Ս. Պատարազի եւ  
ի գիշերի բոլոր աղօթքներն, զրու կը զարդարեն 52  
պատկերներ պատճենապէս յարմարուած:

**ՍՈՒԱԿ** կը հրատարակուի ամէն Շաբաթ օր:  
Տարեկան գինն է **30** դրու. Քառամսնեայն **10** դրու. Համբ **20** փրյ:  
Գիւղացի բանանայից **Տարեկան** բաժանորդագինն է **15** դրու:  
Վնարմուն կանչիկ են, դրօւմարուոր եւս կ'ընդունուի:  
Հանդիսիս վերաբերեալ գրութիւն ուղղել, Առ.

Տէր եւ Խմբագիր Սոխակ Հանդիսիփ

Ա.Ա.Հ.Ա. Վ. Տէր ՄԻՆԱՍԵԱՆ

Ի ԳՈՒՄԳԱԲՈՒ

Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Գ. ՊԱՆՏԱՍԼԵԱՆ

Չափմագնիար, Յակոբեան խան, Թիւ 10, 41, 42, 43

1888

معارف عموميہ نظارت جلیلہ سنک رخصنیہ طبع اول شدر